

ԲԱՐՁՐԱԿԱՆ

ՕՐԱԿԱՐ

ԵՎՀԵՐԵ. ՏԵՍԵԱԾԻՒՅԻ ԵՒ ԸՆԴԵԾՔՐԵՐԻ

ԳԻՏԵԼԵԸՑ

Գ. ՏԱՐԻ, ԹԻՒ 24.

1845

ԴԵԿԱՄԵՐԵՐԻ 15.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

(Ուշ հարդառու աշխը վարժութեամբ էլ սորվէ բան պէտիւլ:

ԱՐԴՈՒՍ մեծ կատարելութերը ու գլխաւորյատկութիւններէն մէկն աս է որ իր ամէն կարողութիւններն ալ կրնայ կրթութեամբ կատարելագործել: Այս բանիս օրինակ է նաև ան բնագիտական ճշմարտութիւնն որ ինչուան մարդուս աշքն ալ մօտիկ ու հեռու եղած բաները տեսնելու համար վարժութիւն ու կրթութիւն կ'ուզէ: Ո՞էկ տղայ մը որ նոր ծնած է՝ բան տեսնել ինչ ըսել է չփիտեր, շատ շատ՝ լոյսը մութէն կ'որոշէ. և թէպէտ աշուշներուն կազմութիւնը մէկ պակասութիւն մը չունի, բայց ինչուան քանի մը շաբաթ աշքին առջել եկած բաները չկրնար տեսնել կամ իրարմէ որոշել: Այս թիւ բերան խիստ պայծառ բաներուն վրայ միայն կը տնկէ աշուշներն ու կը նայի, ինչպէս են արեն ու ձրագը. ուստի գոյներուն մէջ ալ ամենէն առաջ կարմիրը կը զարնէ իր աշքին, անկէ ետքը կը սկսի ուրիշ գոյներն ալ որոշել. բայց գեռ չհասկընար թէ ո՛ր բանը հեռու է՝ որը մօտիկ է, անոր համար կը տեսնես որ խիստ հեռուն եղած բաներուն ալ ձեռքը կ'երկընցընէ որ

բռնէ, ու չփիտեր թէ ո՛ր բանը մեծ է՝ որը պզտիկ: Լամաց կամաց տեսութիւնը կը կատարելագործուի, ու տղան աւելի մէկալ զգայարանքները բանեցընելով կը սորվի թէ աչքով տեսած բաներուն վրայ ըրած դատաստանները շիտակ են թէ ծուռ:

Այս տեսութեան կամաց կամաց կրթուելուն վրայ հետաքրքրական պատմութիւն մը կայ որ կ'արժէ լսելը: Չիզելտին անունով հռչակաւոր անգղիացի վիրաբոյժը 'ի ծնէ կուրի մը աչքը բացեր է. և որովհետեւ աս տղան չափահաս է եղեր՝ աղէկ կրցեր է բացատրելիր ամէն զգացմունքները: Ո՞րսէ եղեր թէ առջի անգամ որ լոյս տեսայ՝ ամենեին չեի կրնար որոշել քովի բաներուս հեռու կամմօտըլալը, այնպէս որ կարծէի թէ ամէն բան աչքիս կը դպչի, ինչպէս որ ձեռքովս ես ուրիշ բաներու կը դպչիմ: Այս ան բաները կ'ախորժէր տեսնել որ կանոնաւոր ձեւ մը ունին ու ամենեին խորտութորտ չեն, ու աս բանիս պատճառը չեր գիտեր: Ամիսներով չեր կրցած հասկընալ թէ պատկերները ինչպէս օրինակ կրնան ըլլալ

Հաստատուն մարմնոց . կարծէ եղեր թէ անոնք գոյնզգոյն ներկերով ներկուած լաթեր կամթղթեր են . ուստի պատկեր մը տեսնելուն պէս՝ մէկէն ձեռքով կը շօշափէ ու կը զարմանայ եղեր թէ ինչպէս կ'ըլլայ որ անոր մէջի նիւթերը այլևայլ ձեերով երենան ազբին , ու ձեռքով շօշափած ատենը տափակլաթ կամթուղթ գտնէ . կը հարցընէ եղեր որ արդեօք ազբսէ զիս խաբողը թէ ձեռքս : Ի՞նչի բերան ամենեին չուզեր եղեր սաստիկ լոյս տեսնել , ու ամէն բան չափէ դուրս մեծ կ'երենան եղեր ազբին . բայց երբոր անոնցմէ ալ մեծ բաներ կը տեսնէ՝ առջիններուն պզտիկութիւնը կը հասկընայ եղեր : Տարիէ մը ետքը աս տղուն մէկալ ազբն ալ բացեր են , ու նոյնպէս յաջողեր է . բայց ուշ բացուած ազբովը առջի բերան աւելի խոշոր կը տեսնէ եղեր բաները՝ քան թէ առջի աչքովը . իսկ երկու աչքով մէկէն ամէն բան աւելի խոշոր կը տեսնեմ կ'ըսէ եղեր՝ քան թէ մէկ աչքով :

Ո՞եր աչքին գործարանին զարմանալի յատկութիւնները տեսաբանութեան մէջ կը մեկնուին , որ բնաբանութեան մէկ մասն է . մենք յուսանք որ ուրիշ անգամ անոր սկզբունքներուն վրայ ալ տեղն 'ի տեղը խօսելու առիթ կ'ունենանք :

ԲՆԱԿԱՆ ՊԵՏՄՈՒԹԻՒՆ

Ո՞անիքու :

ՊԱՐԿԱՏՈՐ՝ կենդանեաց կրկնափոր՝ ըսուած կարգը տամնըութը ցեղ կը բաժնուի . ասոնց ամենուն ալ գըլ խաւոր յատկութիւնը աս է , որ ինչպէս ուրիշ անգամ ըսինք , փորերնուն տակը պարկի պէս ուրիշ փոր մըն ալ ունին ու անոր մէջ կը պահեն իրենց ձագերը՝ ինչուան որ մեծնան :

1 Գ.լ. Marsupiaux.

2 Didelphiens.

Վասնց մէկ տեսակն ալ ան է որ գաղղիարէն Ամանիքու կամ Այրէկ կ'ըսուի : Հասարակ կատուի չափ է . բայց վրայի բուրդերուն տնկուած կենալուն համար խիստ հաստ կ'երենայ : Դայնը մութ ձերմակ է . գլուխը երկայն , բերանը լայն . պոչը մէկ ոտնաչափ երկայնութիւն ունի , կէսը բրդոտ՝ կէսէն անդին կոշտ կաշի . ոտուըները կարճ ու մոխրագոյն են , ու ձանկերը խիստ սուր :

Իս կենդանին գետնի վրայ շուտ չկրնար քալել . բայց ծառերուն վրայ շուտ շուտ կը ցատքըտէ : Այստիկ թշնամի է թուզուններուն . ուստի անդադար թուզուն կը բաւնէ , արիւնը կը ծծէ՝ միսը կը թողու . բայց պտուղ ու արմատ ալ կ'ուտէ :

Ոյէ որ մէկը ետևէն վազէ կամ յանկարծ բռնէ , մեռած կը ձեանայ . և իրաւցընէ ողջ ըլլալը ամենեին ջնացըներ կ'ըսեն թէպէտ և տաքցուցած երկըթի վրայ դրուի : Եր թէ որ էգ է ու փորուն տակի պարկին մէջ ձագերը պահեր է , աւելի կ'ընտրէ անոնց հետ մէկտեղխորվիլ՝ քան թէ ձեռք իյնալ : Ի՞այց թշնամին քովէն հեռացածին պէս՝ կրցածին չափ արտորնօք կը վազէ , մէկ ծակ մը կամ թուփի մը մէջ կը մտնէ :

Լագը իր ձագերը չքերած՝ փորուն պարկը խոտերով կը լեցընէ ու կոնըկի վրայ կը պառկի . արուն ալ անոր պոչէն կը քաշէ ինչուան պատրաստած բոյնը կը տանի : Ձագերը ցընկնածնուն պէս՝ իրենց մօրը պարկը կը մտնեն , ու հոն անոր ծիծերուն կը փակչին կը մնան երկայն ատեն ինչուան որ ոյժ առնեն ու վրանին բուրդ ելլէ : Այլ անկէց ետքը միայն թշնամիներէ խալըսելու համար ան պարկը կը մտնեն : Այրերնին սիրով ներս կ'առնէ զիրենք , իրենք ալ ներսը կը խաղան : Ոյէ որ յանկարծ ատեն չունենան պարկը մտնելու , ան ատեն իրենց մօրը պոչին կը փակչին որ հետը մէկտեղ փախչին պատին :